

բայց կը գործածուի՝ յախճապակիներու վրայ նկարներ շինելու, տեսակ տեսակ քիմիական անօթներ և երկրաչափական գործիքներ շինելու : Դիտակներու հայլիներն ալ կը շինուին փլաթինէ, վասն զի ուրիշ մետաղներուն պէս չակար, և բիւրեղի պէս ալ առարկաները կրկին չցուցըներ :

ՏՆՏԵՍԱԿԱՆ ԳԻՏՈՒԹԻՒՆ

ԵՐԿՐԱԳՈՐԾՈՒԹԻՒՆ

ԽՀՂԲՈՒՆԻՒԹԻՒՆ :

Թ.

Պարարտութեան վրա :

Հ. Պարարտութիւն ըսելով ի՞նչ կ'իմանաս .

Պ. Պարարտութիւն կ'ըսուին երկրագործութեան մէջ ան ամէն նիւթերը որ բոյսերուն մննդեանը հարկաւոր նիւթերուն բաղադրութիւնն ունին . ուստի անոնց տեղն ալ կրնան բռնել : Առանց պարարտութեան բոյս բռնմիր, և պտուղ չհամնիր :

Հ. Ռուսոյ բաղադրութիւն ի՞նչ է .

Պ. Բոյսերը շատ տեսակ նիւթերէ բաղադրուած են, ինչպէս են խէժ, շաքար, եղ, հոյզ, թթուուտ, տեսակ մը ալիւր, ևն . բայց աս նիւթերս զատ զատ չեն, հապա բոլորը մէկէն այլայլ չափով միացած են թթուածնի՝ ջրածնի ու մասնաւրապէս ածուխի հետ . իսկ թունաւոր բոյսերուն մէջ անկենդան կազ ալ կայ :

Վանի մը բուսոց մէջ կը գտնուին ծծումք, փոսփոր, այլայլ հողեր, փոթասի ու սոտայի աղեր, կիր, մանեղիա, ամոնիաք, երկաթի ոքսիտ, պղնձի մանկանէզ, ևն : Ան բոյսերն որ ծովու եղերը կամ աղի տեղուանք կը բռնմին (ինչպէս է սոտայի բոյսը), անոնց մէջ կը գտնուի նաև ծովային

աղ . անոր համար երբոր բերանդ դնես ու ծամես՝ աղի համ մը կ'առնես :

Հ. Բոյսերը իրենց մնունդը ուսկից կ'առնեն .

Պ. Բոյսերը իրենց արմատովը հողուն մէջէն կ'առնեն մնունդը, իրենց տերևներովն ալ օդ կը ծծեն : Բուսոց մննդարար հիւթերը կամ հեղանիւթ, կամ ջրով լուծուած և կամ առածգական հեղանիւթի՝ այսինքն օդի նման պիտի ըլլան : Ա ասն զի բուսոց ան ծակտիքը՝ որով իրենց մննդարար հիւթը կը ծծեն՝ ան աստիճան բարակ ու մանր են, որ խիստ բարակ փոշի դարձած հաստատուն մարմին մըն ալ ան ծակտիքէն ներս չկրնար մտնել ու բոյսին երակներուն մէջ պտըտիլ : Այսկէ կը հետեւի թէ հողուն մէջ եղած պարարա նիւթերը բոյսին երակներուն մէջ մտնելով բուսոց մասունք դառնալու համար, պէտք է առաջուց հեղանիւթ դարձած կամ ջրի մէջ լուծուած ըլլան :

Հ. Ուսկից առաջ կուգան պարարտութիւնները .

Պ. Ղործարանաւոր մարմիններու մնացորդներէն : Քայտնի է թէ երբոր կենդանին կամ բոյսը կը մեռնի, ու փըտելով կը քայլայի, անոր նիւթական տարերքը կը զատուին, ու նոր բաղադրութիւն կը ձեւացընեն . և քիչ ատենէն ան կենդանին կամ բոյսը փշանալով անկերեցիթ կ'ըլլայ : Այսուած աս կարգը գրեր է որ մեռած կենդանիներն ու բոյսերը ետեւի եկողներուն կերակուր ու մնունդ ըլլան, և այսպէս երկրիս երեսը միշտ կանաչ խոտով զարդարուած մնայ : Ուստի պարարտութիւնը խիստ առատ կը գտնուի ամէն տեղ . վասն զի գործարանաւոր մարմինները չէ թէ միայն իրենց մեռնելէն ետքը պարարտութեան տեղ կը բռնեն, հապա նաև քանի որ չեն մեռած . ինչպէս են կենդանեաց աղբը ու բուսոց մնացորդները . բայց առջինները աւելի պարարտ կ'ըլլան :

Հ. Պարարտութիւնը քանի տեսակ կը բաժնուի .

Պ. Հինգ տեսակ կընայ բաժնուիլ ա , կենդանեաց պարզ յաւելուածը . բ , բուսոց զուտ մնացորդը . դ , կենդանեաց ու բուսոց մնացորդներուն բաղադրութիր . դ , կենդանեաց մնացորդները հանքային կամ հողային նիւթերու հետ խառնած . Ե , բուսոց մնացորդները՝ հողային կամ աղային նիւթերու հետ խառնած : Իսյց ընդհանրապէս ասոնք ալ զատ զատ չեն գործածուիր , հապա այլ և այլտեսակները մէկմէկու հետ խառնելով :

Դրտերուն մէջ աւելի կը գործածուի կենդանեաց աղբերուն հետ խառնուած յարդը կամ չոր խոտը , որ ախոռներու մէջ կենդանեաց ոտքին տակը կը տարածեն . Ի՞ն պարարտութիւններն որ փտտելու ատեն սաստիկ կը տաքնան՝ արտին երեսը տարածելը շատ աւելի աղէկ է քան թէ հողին մէջ խառնելը : Իսկ անոնք որ կալուն ու պաղ են՝ թեթև ու աւազու հողերուն մէջ կը խառնուին , որպէս զի զանոնք քիչ մը պնդացընեն :

Հ. Պարարտութիւնը ե՞րբ գործածելու է .

Պ. Իմաստուն երկրագործները այլեայլ կարծիք ունին աս բանիս վըրայ . աւելի աղէկ կ'երենայ զանոնք ախոռէն հանածիդ պէս հողին տակը թաղելը . վասն զի փտտելու ժամանակը ունեցած տաքութիւննին՝ հողերուն ու բոյսերուն շատ օգտակար ու հարկաւոր է :

Ա, որ աղբը կընայ ան արտերուն մէջ դրուիլ՝ որոնց մէջ բոյսերը մէկմէկէ հետու մէկ գծի վրայ պիտի տնկուին : Երբոր ամէն տեսակ կենդանիներ շատ կըպահես , պէտք չէ անոնց ամենուն աղբը մէկմէկու խառնել . հապա պէտք է ընդհանրածակ , ու քիչ մը դարվար տեղ մը ընտրել շուքի մէջ , բոլորտիքը ցած պատ մը քաշուած , ու անոր մէջ բլրի ձեռվ զատ զատ դիզել :

Հ. Պարարտութիւնը ի՞նչպէս կը գործածուի :

Պ. Լուածին տեսակի պարարտութիւնները պարզ կամ ջրով խառնելով ոռոգելու կուգան : Գ ըստ պարարտութիւնները՝ հունտը ցանելէն առաջ և ծլելուն պէս կը գործածուին . բայց սաստիկ տաք ու չոր ատեն պէտք չէ բանեցընել : Հաւերունն ու թռչուններունը նախ չորցընելու ու ծեծելով փոշի դարձընելու է , և հունտը ցանելու ատեն պէտք է տարածել :

Ոսկորներն ու եղջիւնները ծեծելով ու մանրելով կը գործածուին . ասոնց ուժը երկայն կը դիմանայ , որով հետեւ կամաց կամաց կը քայլային :

Իսուսական պարարտութիւնն ալ պէտք չէ երեսէ ձգել , վասն զի ասով կը շինուի ան պարարտ հողը որ փտութի կ'ըսուի , և երկիրը շատ կը պարարտացընէ . մանաւանդ երբոր կրի՝ փոթասի՝ սոտայի ու ամոնիաքի հետ խառնուի :

Հ. Պարարտութիւն գործածելու ատեն ի՞նչ ընդհանուր զգուշութիւններ ընելու է .

Պ. Պէտք է ձանչնալ հողին տեսակն ու յատկութիւնները . այսինքն պաղ ու կալչուն հողերուն՝ տաք ու դիւրահալ աղք պէտք է . ան հողերը՝ որոնց մէջ քիչ կիր կայ՝ անոնց կրային բաղադրութիւն պէտք է . թեթև ու աւազուտ հողերուն կալչուն պարարտութիւն պէտք է և այլն :

ՃԱՐՏԱՐՈՒԹԻՒՆ

Լուածական լաղուել :

Ըստ անգամ կը պատահի որ աճի խահանքերը փորելու ատեն մէջէն ջրածին կազ կ'ելլէ ու բոլոր գետնին տակը՝ ուր որ գործաւորները կը բանին՝ կը լեցուի . աս կազը սաստիկ դիւրավառ ըլլալուն՝ շատ անգամ գոր-